

## ԿՐՈՆԱԿԱՆ

### ԱՄԱՆՈՐԻ ՊԱՏԳԱՄ(\*)

«Եւ ինձ պատ է զործել զգուժս  
ամուռիկ ու առաքեացն զիս,  
մինչ աւուրն կայ. զայ զիւեր  
յործամ ոչ ո՛վ կարէ զործել»

(ՑՈՎՀ. Թ. 1)

**Սիրելի հաւատացեալ ժողավուրդ,** Ա-  
մանոր է այսօր:

Ահաւասիկ կանգնած ենք Նոր Տար-  
ուան մը սեմին, որ մեր տաջն կը բանայ  
տասներկու ամիսներու շրջան մը, 366  
օրեր՝ զորս պարտաւոր ենք լիցնել:

Մարդկային ընկերութեան մէջ անձէ  
անձ կը տարբերի ժամանակը գործածելու  
և օրերը լիցնելու եղանակը:

Շատեր իրենց օրերը կ'անցնեն գո-  
հացում տալով միայն իրենց ֆիզիքական  
կարիքներուն: Անոնց համար կեանքի ի-  
մաստը կը կայտանայ չկեր, արբ և ուրախ  
լիր» սինիք փիլիսոփայութեան մէջ մի-  
այն էականը ներկան է և անոր վազան-  
ցուկ հաճոյքները: Ապագան բնաւ տեղ  
չունի իրենց ժամանակութեան մէջ:

Սակայն իմաստասէրն Սենեկոն այս-  
պէս է պատգամած. «Ով մարդ, վայելէ  
ներկայ հաճոյքներդ, բայց լաւ նայէ որ  
ապագայ վայելքիդ չվկասես»:

Մեր ներկայով կարող կ'ըլլանք կեր-  
տելու մեր ապագան:

Ուրիշներ լրջօրէն ժօտենալով ժա-  
մանակի խորհուրդին, կը ջանան օգտա-  
գործել ժամաւան իւրաքանչիւր վայր-  
կեանը: «Ժամանակը մեղի տրուած է»,  
կ'ըսէ Ֆէնէլոն, «յաւիտենականութեան  
հոգ տանելու համար, և յաւիտենականու-  
թիւնը ինքնին կարճ պիտի գայ զզջալու  
մեր կորուստին վրայ, եթէ զայն ի զուր  
վատնենք»:

Արդ, այս անցնող ու անվերտարձ  
ժամանակին ի՞նչն է տեական ու մեայուն,

որ պարտաւոր ենք ձևոք բերել: Այս պա-  
րագային, Աստուածուրդին մեր այս հար-  
ցումին պատասխանելով կ'ըսէ. «Պարտ է  
գործել զզործս այնորիկ որ տռաքեացն  
զիս, մինչ դեռ աւուր կայ, գայ զիւեր  
յորժում ոչ ո՛վ կարէ զործել» (ՑՈՎՀ. Թ. 1):

Մեր Փրկչի այս խօսքը յատակ կեր-  
պով ցայց կու տայ թէ մենք պէտք է կա-  
տարենք Աստուածոյ գործերը, այս աշ-  
խարհի վրայ մեղի սահմանուած տեղու-  
թեան ընթացքին:

Աստուած ստեղծած է օրը որպէսզի  
մարդ գործէ ու աշխատի, իսկ գիշերը  
տուած է մարդու հանգստութեան համար:  
Պարապ չանցնենք մեր ժամանակը և մեր  
օրերը լիցնենք բարի գործերով:

Անգլիացի հռչակաւոր բանաստեղծ  
Շեքսպիր իր կեանքի վերջաւորութեան  
այսպէս ըստած է. «Ես ժամանակը վատնե-  
ցի, և ահա ժամանակը զիս կը վատնէ»:

Մեր կատարած բարի ու տռաքինի  
գործերով է օր մենք կարող կը լիցնենք  
շահիլ մեր ժամանակը և երջանկութեամբ  
անցնել մեր օրերը:

Զանազան ազգերու ու հասարակու-  
թեանց մէջ սպովորութիւն դարձած է կե-  
րուխումով ողջունել Նոր Տարին: Քրիս-  
տոնեային համար նոր տարուան օրը  
զաւարճութեան ու վայելքի պահ մը ըլ-  
լուկ աւելի, պէտք է ըլլայ աղօթքի ու  
հուշուեաւութեան օր մը, Յետագարձ տկ-  
նարկ մը նետելով մեր մէկ տարուան վա-  
րած կեանքին վրայ, երեան հանելու ենք  
մեր գրական կողմերը և մատնանշելու՝  
մեր թերութիւնները:

Երբ տեսնենք թէ անցնող տարուան  
մեր գործունէութիւնը յաջող տրդիւնք  
տուած է, այսինքն բարի ու տռաքինի  
գործերով օժանդակած ենք մեր ազգային-  
նեկեցական կեանքի բարգաւաճման, սա-  
տարած՝ հայ մշակոյթի զարգացման ու  
տարածման, և բարձր պահած ընկերու-  
թեան բարոյականը, այն ժամանակ, որը  
պէս ճշմարիտ քրիստոնեաներ, իրաւունք  
կ'ունինանք ուրախութեամբ ողջունելու՝  
Նոր Տարին:

Սակայն բնաւ պէտք չէ յուստատիլ  
երը մեր թերութիւնները նժարին ծանր  
կշռող կողմը ըլլան: Նոր Տարուան այս

(\*) Քարոզ՝ խօսուած Ա. Յակոբեանց Մայր Տա-  
նարի բնմէն, Նոր Տարուան առաւօսուն:

## Ա Խ Ա Ն Ա Գ Ի Բ

Ա.

Մառերու վրբայ՝ ձիւն աստղածաղիկ,  
Հողերն ոսերուս՝ կը պառկին խաղաղ  
Դագաղներու պէս:

Չունիմ ալ երկիւղ անդունդէն, մահէն,  
Երազն երկնին պրասկ է զիսուս՝  
Հիւսուած աստղերով:

Կը նայիմ նեռուն, թեւատ աղաւնին  
Ինկած է ծառէն, երկինք չըհասած  
Աղօթի նման:

Լեռներուն վրբայ կը սրգան նորէն  
Հովերն անմուրազ, սրինգ մը ինչպէս  
Ասուծոյ բերենին:

Բ.

Մահն էր կեցած դըրանս ետին,  
Կը լրսէի ոտնաձայնն իր,  
Գոց էր դուռը, բայց մահն ունէր  
Իր բանալին:

Բացի դուռը, մահը չըկար,  
Դուռը, շակայն, իմ ետևէս,  
Իննի իր վրբայ, ձեռքէ մ'անիսն,  
Լուռ կը զոցուէր:

Կը նայէի մութերէն վեր,

Կը պսպրդար ոսկեզօծուած  
Ղսուերն լոյսին, մեծ զիւերուան  
Գիծէն անդին:

ԵՂԻՎԱՐԴ

ՕՐԸ Թող առիթ ըլլայ զանոնք ուղղելու  
և սկսելու նոր կեանք մը, համաձայն  
Քրիստոսի ուսուցումներուն, Դաստոնենք  
մեր ձախորդութիւններէն, որպէսզի այդ  
կերպով ապահովինք մեր ապադայ յաջո-  
զութիւնը:

Նափօլէօն պատերազմի մէջ պարտը-  
ւելէ հտքը ըսած է իր զօրավարներուն.  
«Թշնամին թէև յաղթեց, բայց միւս կողմէ  
իր վրայ յաջորդ անգամ յաղթանակը  
տանելու կերպը ինծի սորվեցուց»:

Ուրիմն, սիրելի հաւատացեալներ,  
կեանքի պայքարէն յաղթական գուրս գու-  
լու համար յոյսով ու հաւատքով հետա-  
պնդենք մեր գործը:

Մեզմէ իւրաքանչիւրը գործ մը,  
պարտականութիւն մը ունի կատարելիք  
կեանքի տարբեր շրջաններու մէջ: Շըր-  
ջաններ՝ որոնց մէջէն մէկ անգամ միայն  
պիտի անցնինք: «Գործածէ՛ ժամանակդ»,  
կ'ըսէ հեղինակ մը, «եթէ կը գնահատես  
յաւիտենականութեան արժէքը»:

Երէկը չես կրնար ետ քիրիլ, վաղուան  
Վրայ չես կրնար վատահիլ, այսօրը միայն

քուկդ է, որ եթէ չօգտագործես՝ կը կոր-  
ունցնես, և ինչ որ կը կորսուի՝ յաւիտ-  
եանս կորսուած է:

Միրելի հաւատացեալներ, այսօրուընէ  
ուխտենք լաւագովէս օդտագործել յուէտ  
անհետացող ժամանակը, մեր օրերը ան-  
ցընենք տառուածահաճոյ և մարդասիրա-  
կան գործերով, ընտանեկան յարկէ ներս  
հայեցի դաստիարակութիւն տանք մեր  
նոր սերունդին, և մանաւանդ պահենք  
մեր ազգային-եկեղեցական տառնդութիւն-  
ներն ու գիմագիծը, քանի ժամանակը  
ուշ չէ: Այլապէս, մեր առջին բացուազ  
տարեշրջանը քայլ մը ես առաջ կը տանի  
մեզ գէպի ուժացում և ապազդայնացում:

Սրատպինս կը շնորհաւորեմ բալորիդ  
նոր Տարին և գուլիք հրաշավառ Սուրբ  
Ծնունդը, մազթելով բոլորիդ արևշատու-  
թիւն, առաջնութիւն և երջանկութիւն,  
նաև համայն աշխարհին տեսական խաղա-  
զութիւն, ամէն:

Օրէնեալ էք և օրէնեալ եղերուք ի  
Տեսոնէ մերմէ Յիսուսէ Քրիստոսէ. ամէն:

ՈՌԻԲԵՆ ՎՐԴ. ՅՈՎԱԿԻՄԵԱՆ